

ԲՈՒԺՔԻՆ ԵՒ ՄԻՑՔԻԵՎԻԶ

—

Այս միեւնոյն տարրուան մէջ սայ ցեղը տօնեց իր երկու մած բանաստեղծներուն յիսնամակը : Փետրուարին Բյուլունիացի Երշգբիթիչն իշխանակը հանգիստառուցիցն է, այս վայրի կանոնի Խուռակը Բուշգինին անունը կը պահածացնի : Երկու համացեղ բանաստեղծները համարադղ չզեղաւ ։ Կը պատասխէնին ցեղին երկու գլխաւորքից երեսուն, եւ այդ երկու ճնշելիքը մոլցին մրցակիցներ էին . Բուշգինը կը ներկաացնէ այս ճիւղը որ մրցմանը մէջ յաղթական եւս ու միւսին էթքուն բանասորը գարձաւ . Միթքաֆիզի երեսացոյն արտայատութիւնն է յաղթական ճիւղին ճամարին ու տառապահն քին . Ու թէպէտ ոոււ բանաստեղծը շասաւելի աղմէկալից, ընդամակ ու երկրասանեւ տօնաւորութիւն կ'ունենայ, ևն իշխանակիցն յիսնամակը, իր փողուած ու զեն պարզութեանը մէջ, այլապէս նախանկալից էր եւ յուզիչ : Բուշգին մարգկութեան համար ուրիշ բան չէ բայց իթէ նուրու արուեստագին մը, որուն երգին մէջ նուղովրդիք մը գգապանութեանը նոր կը սկսի կազմաներպուէլ . Միթքաֆիչի կը մարմանասորէ մած դժբաղդ ժողովրդիք մը դիւցազնական ծաւը՝ ամենէն հզոր ընարերգական իշառուածներէն մէկուն մէջ շ արտայարտուած : Մեզ Հայոց համար ու եւ կ պարանուած կարելիք չէ երկու անաւուններուն միջւու մեն նախրնարութիւնը որոշելու համար : Բուշգին մեզ կը շանագրուի իրքու մին այս դարու տարառ բանապանուած քնարերգակներէն . Միթքաֆիչի մըր հիացմանը մէջ տեղ պէտք է ունենայ իրքեւ բարձրագոյն հերոսներէն մէկը մարդկային բանաստեղծութեան, եւ մըր սրտին մէջ ամենէն կաթոփին անկիւնը՝ մըր ազգային իշխանութեան անմիջապէս քոլը՝ իրքու գերազոյն երգիչը մարտիրոս ժողովրդներուն :

Լէս բանաստեղծին յիսնամակը կաստարեւցաւ սոտիկնական ամենախիստ հակորդութեան տակ, ամենէն ծայրայիշ սեղմաններութիւն . Քաքաղովիոյ մէջ արձանին բացումին՝ արգիլուած էր ու եւ է ճառ արտասանել . Բուշգինացի գրագէտներու խումբ մը դաս անհօսուկ ծածկոյթը շ վարասուարանին վրայէն, ու խոնուած բազմութիւնը, լուռ ու մունջ, զապուած լուգունուով մը դիտեց պաշտուած բանաստեղծին դէմքը եւ յիշեց անիծուած օրերը զոր ան երգեց : Իւսու բանաստեղծին փառաւորուս տեղի կ'ունենայ կաստարական լուսանակութեան տակ, ամենէն պաշտօնական հանդիպութեան թեամբ, եւ բանաստեղծի մը յիշատակին համար չկայ աւելի ազգարազ, աւելի երկիրմիք պատիքան բանաստեղծին կատապարտութեան մը մեծարանքը : Եւ ոոււ կազմավարութեանը առ թիւ անքան ցուրու

ու Կոյնիսկ թթուած զեմքը մը ցուցուց, իր այս
ծայրակիցօրէն փութկու ու պառակ իսանդա-
փառութեամբ զո՞ր Հը լայլէ Բուշենի իլա-
տակին առնջն գաւու, ցաւ կերպով կը շեշտ այն
ամբողջ անձկորէն ազգանամույան, գրեթէ
կառավարական գոյնը որ կը գտնուի Բուշենի
գործն մէկ մասին մէջ, Բուշենի Նիքոլա Ա. ի
պաշտպանակնելցաւ, արքունիքի թիմապատճի
զերք ընդունելցաւ, «ուսուակնան տիմակերպե-
տութեան» երգիչը զարձաւ, ու մինչնեւ արքան-
լուաց Ենոքանիցին եւ անոր կարեկից Ֆրան-
սային երեսի՝ ուսուակնան զահին գործութիւնը
ժատագովկելու չափ յառաջ զնաց անհնանց պայշտափ
աղմուկ, ժողովրդական հարատաննեն ի, կը
գրէ Ք Ֆրանսայի լինասէր ներուոն ուղղուած
երթուած մը մէջ բնչու բնանդարանք
կը սպառանք Ռուսուատանի հենչ որ ձեզ
երար կ'անցընէն Լիթուանիոյ հոսուութիւննե-
րը, կեցէ՛ք: Ասի Սլաւներու ներքին վէճ մըն
է, ինպիսի մը զոր դուք չէք կրնար լուծել: Եր-
կար ատենէ ի միև այդ ժողովուրբները կը
պայքարին... մէկին աւելի անզանիքի անոնց
կողմէ կամ մարք սրբիկն տակ գուրու ծովել
ստիպուեցաւ: Ո՞վ յալբական պիտի ելլէ այս
ահարու կիրւէն, ամարտաւան կե՞զ թէ հա-
տարապի մուուը: Սլաւ առուակները ուսուակնան
ծովուն մէջ պիտի երթան հալին թէ այդ ծովը
պիտի չորսնայ ու

Սակայն Բուշքին լու շովէն մը չէր, և նոյն սի էր բականասաւ ընաւ երթեւ շովէն մը չէր. պաշտօնական խանապառութեան կը միանան այս վայրիկեանին Ծուսուր մասառկան դասաւ կարգին յարդանքի արտայայտութիւնները. եւ հետաքրքրաշարժ վէճ մը ծագած է պահապանողական ու ազատական ծովագութիւններու միջնորդ որոնց իրաքանչիւրը Բուշքինը կ'ուղէ իրենը համարել Բուշքին «բանասադղ» մըն էր ամէն բանէն առաջ, եւ առաջին առ բանասադղամբ եղաւ. որ ոտուեարէն լեզուն ոդրկեց, գրական զորքի մը դարձուց. Այդ շունչին գերը կատարեց ստիպմամբ, պարագաներէն բանազառուած, առանց անկեղծութեան. խանուուածքով ու զանտիքարկութեամբ պատասէր մըն էր, գործքին մէջ սնած էր փրանասկան տասնական թիերորդ զարու հնակներովը եւ իր առաջին փրածերուն մէջ Անառէ Շէնիքի նամնողութեամբ Ազատութեան ուղղուած գետօնները յորինած էր. և նոյն իսկ մասնակցած էր ազատական պատճենի ընկերութիւններուն որոնք ոտու երթասարցութեան մէջ կազմուեցան 1812ի Նարոլէունեան ցընցումէն յետու եւ որոնք պիտի յանգէին 1825ի յեղափոխութեան. հրասանակած էր բազամթիւ հնականավախան պարագանքով ու երգիծանքներ. իր ընկերուներէն շատերը Միպերիսա աքսորուեցան, ուրիշներ մանուան դասապարուեցան, եւ Բուշքին աքսորուեցան կովկաս. հոն Պայրըն իրանապահութութիւնները ճանցաւ ու, աննոց ազդեցութեան տակ, ապրասամբ անհաւասա թիւթիւններ շարագրել

սկսաւ. Կողման կոտավարչապիտը Բեդքրսպար-
պտրի զանգատ լայտինց անոր մասին, և
Բուշքին հետացուցած առաջ իմ կողման ու
դրկուեցած հարգվ, իբ հօրդ կալուածին մէջ,
ուր գինը փակեցին, ու եւ է յարաբերութենի,
ու եւ է միջավագ րէ իշղուած: Կենցազանով ու
անձնադրամ, Բուշքին չկրցաւած հանդուր թէն
այդ բանտի կեանքը, ու անկից ազատելու
համար յանձն առան տեսակ մը՝ «մեղայագիր»
զրել Զարին, որով կը խօսանանք «Որ Կար-
ժիքի բարքի համաստ ընդունուած կարգադրա-
քին» եւ եղուում ոչ մէջ զատանի ըն-
կերտթեան շմանակ կերպ, Ներքուա Ա. ըն-
դունեցաւ աղերսազիրը, Ներքու Բուշքին,
զայի Մոսկուա սերել առաւ, և որոշեց, —
անենի չնորի—որ անոր զարաւիլիք թիճն բախ
պիտի ըլլար. անուենետու Բուշքին ստիպուած
եղաւ իր բալոր գրածները՝ հրատարակելէ ա-
ռաջ՝ Կայսր ցուցելու որ կը Ծայէր անոնցին
ինչ ու անանայ կը թուեր ինչ Սյամ աղդիչ
ու նուասացուցի կացութիւնը ճայից Բուշքի-
քինի միտքը եւ տառապեցուց զինքը. երբ
1829ին սուու թրաքիան պատերազմ
ձագեցաւ, Բուշքին իրեն զիճակուած կեան-
քին զողուած ու զանած, արիածանդիպահան
մզուու մը ունեցաւ պատերազմի զատը նե-
տուելու, փաստաւ Մոկուային Կովկաս ու
անկից անաց Տաճկասան, ուսուական բա-
նակը. անզամ մը թուրք զինուորներէ պայտ-
րուեցաւ, ու թիչ մեաց մենաէր անոնց ձեռքը,
եթէ իր քարիկամենը ը չփաթային զինքը
պատաւէ: Պատերազմին աւարտին մատոյ զար-
տառուուեցաւ. Ս. Խելքրապուրկ զտանալ, ուր
դարձեալ իր կեանքը եւ գրուածները ամենա-
խիստ հնդողութեան նորթարկուեցան. մնչեւ
սկզ զալոնին ոսակիանութեան պետք անոր կը
ցուցնէր այս ուղղութեան պարզ պէտք էիր
գրէր... Բուշքին, ազնիւ բայց թողլ խառ-
նուածք, մի կի քանի անզամ հետեւեցաւ այդ ու-
տիպանական մուսային իրշնչամանը: «Փալէ՛
թրենն, կ'երգի Ս. Խելքրապուրկը կախարանող
քերթուածի մը մէջ, ո՛վ փազագ մէծն Գետ-
րոսի, եւ տեւէ՛ միշտ անզըրգելի ինչպէտ
ույն ինքն Ռուսաստանը ուր այս անհարարուած
ապրերը հաշտուին քեզի հետո, ֆինլանդա-
կան ծովուն կուսակները թող իրենց ատելու-
թիւնները, իրենց զաղեմի պարաւթիւնները
մոռնուի, իրենց սնոտի մուկնութիւնները
կետրսին լայերական քունը զրովովելէ թող
զարիին... »

Կերջապէս յանձնն առաւ արքունի սենեկա-
պէտի պաշտօնը զոր կայսրը իրեն տուաւ եւ
եղաւ տնակի մը մանաւութիւն , աղնուականնեն-
քութ ընկալութեան մը մշտական արհամարհան-
քին ենթարկուած ։ Զավագանց ջղորդաց այ-
անաբգ կացութենէն , օր մը կասկածեցաւ իր
կնոջը վրայ , մենամարտի հրաւիրեց ա'Անթէն
առան Ֆրանսացի մը զոր իր կնոջը տարիա-
ծուռ կարծեց , եւ անոր զնակէն անուա-
կար սերեւ տուաւ անոր առուոր անտիա :

բրութիւնները եւ անսնցմէ ջնջեց ինչ որ վեհապես նկատեց ...

Դժբաղզ, ջախախտուած կետնք մը : յօշուուած, բռնաբրուուած տաղանդ մը, ահա ինչ որ եղաս Բուշքինը : Այսպէս որ այդ չովկէն կարծուած, «ովքին» երեւնալու բնադրատուած բռնաստեղծը զո՞ն մէջ էր բռնութեան, եւ ա- կելի պատ պայմաններու մէջ եթէ կարենար արարագայել ինչ որ անհեղջորդէն կը զգար, պարանավայէն ամենէն իսանդու երգիչներէն նէկը պետք ըլլար ըմբռառացումին իր լաւագոյն էջերը նորէն անոնք են որոնց մը, թէեւ քուուած, թէեւ ոքուուած, պատառին ճգուտուեմբը թարգմանած է Աստ համար է որ Ուուլյա ամենէն պատահէն ամուհեր այսօր կը մասնակցին Բուշքինը փառաբանեն որ պոր- ժին : Աւրիշ կարեւոր պատճառ մը որ Բուշքինը սիրելին կը զարձնէն բավանդակի ուսու- մուուուին, աս անժխտելի իրուսութիւնն է որ Սննիինի փերթողը ճշմարտ ուսու գրա- կանութեան առավիրան եղաւ եթէ ոչ հրմա- դիրը, ու ուսու գրական չեզուն սահղուցն ու- նէ հարութեածով նէպարաւեսական մարդրա- նուն կատարութեան հասցնողը : Մինչեւ ժու- գու-գովսիք եւ Բուշքին, ուսու գրականու- թիւնը փրանականին տժգյու ու անանձնական մանաւուութիւն, սընէր էր ծովուուի ուրա- ծած էր, իր պալպանիւրագ, նիկականապէս ուսուած բանաստեղծութեան մը նախապատ- ճերը : Բուշքին, կարծ ըլլարով հանդիրձ բրանական գրականութեան յացու մաս- սաւուուրայէն Գալլըննեան բանաստեղծութեան սորին ներգործութիւնը, կրցաւ, ապդուած իր զեղջուկ դայիակէն որ հեթեսներ կը զատամէր իրեն, եւ իր թափանացիկ կենասնիքն մէջ ուսու ծողովրդին հետ ու- ղակի շիման մտնելով, ընդուցմարել այն որոյն հոգին, ուրոյն հրապարյը, ուրոյն գիրեցիկաթանուութիւնը որ կար այդ ժողովրդին մէջ թափուն . իր կարծուուրուն մօմ մաս, ձեւուով մանաւանդ, չափազանց համեւրոպական ին, այն շրջանին ևրոպական ումանդիկ բանաստեղծութեան ուսուածական ցոլցացը մը էն ներկայացնեն : բայց նիւթերը ուսու ժողովրդական աւանդութեաններէն, ապդային պատ- ճերն իսնէն, կամ տեղական բարքերէն ապնուած են, եւ, տեղ տեղ, մանաւուորդոյնու հշտուունեցոց զգայնութիւնն մը : կը սկիփ նոյութէլ, որ արգէն արցալոյն է ուսու հոգիին » : նիւթու- լակոլ, ուսուական գրականութեան ճշմա- րիս հրմանուր եղաւ, կը խսութիւնն իր է ճամբան գաւառ շնորհու Բուշքինի օրինակին ու մանաւանդ անոր խորհուրդներուուն : Բուշ- քին, իր իր կարգ մը բանաստեղծութիւններով ու մանաւանդ մէկ քանի տեղայէն կեանքին քաղաքաց պատասեց ուսուական իրավակառութեան, որ Կոկոյէն յիսոյ, պիտի տար աշխարհիս այն երեք կամեներու որ կը կոչուին Տամաթավքութիւն Ուուլյանէն իւ Փաստիու :

Առանց ու եւ է սատրիք, առանց ու եւ է երկդիմութեան, վեհապահ գնձեցիութեամբ շէմք մըն է Միջըթեակիր, յալուսու ու ճորտ յական գարերան աացին իր շագարիած խրօս ութեանք մէջ կառաւուու : Ապրունք թթապին, թեւսոր հանձարը զոր բնութեանք պարբեած էր իրին, տարօքիապէտ մած ուու ու պանուացան շնորհիւ այս ողբեր գովան կեանքին (¹) որպ բարդոց նշանակից անոր : Միջըթեակիր, ամենէն նոր, ամենէն ազգաւահան ու ամենէն կորպուս զգայուութիւններէն մէկը որ երեւած ըրբան մարդ կաթեան մէջ, հնարյ եղու ուր հանցին երազանքը, տառապանքը, հաւատը ու յուսանատը թիւնը մարդութեան ամենէն գերեցիք, ամենէն նուրբ և ամենէն զգացդ ժողովարքներէն մէկնաւու :

Դարսու մը մէջ աւք Խմացակիանութիւնը գերազօք ուժե եղաւ, ոչ միայն դիտութեան, այլ այն ինք կեցարանասի ու գրամանութեան ու բորսին մէջ. Մը ցըքիւլիք յանապեցան Յանչ Ներկայացտցից Քայլաւութեան, որուն գրայ ասարամերժօքէն Կը Նեմուտէին հին ներշնչում է Համապէ, երկանապէտթեան ու երաժտութեան մողովուրիք մը զաւակ, գլուխի մը նախնական ու երազին բարբերուն մէջ ծնած ու կազմուած, այս բանասինզը արքանաբնեաց. Վերուծումը որ Կը տիեզր իր շուրջը, Նեմուտէիւր զրո անզօռ ու անհրադոյ, կը գտնէր, ծշմարտութիւնն ու Գեղցկութիւնը իր սրտին բարախումնելուն մէջ փնտուած, ուր նախացան կը զար ամօղոջ ժողովրդի մը սրտին արինին. Մը ցըքիւլիք վլորշնին է հին աշխարհի բանասիններուն: Թէպէտ ժամանակակից Կէօթէին ու Պայցընին, լին արդուող շատ աւելի եղացարութիւն ունի Տաննիքի մը նետ քան ժԹ. զարու այս գերուղունքուն: Կ'երգէ Հոգին կը հաւաայ. Կ'երգէ զայն իր ամէն ձեւերուն մէջ, սկսեալ ժողովրդական պարզուկ և և և և և մինչեւ բանագաւական մեծացու յցացանումները: Անուած, հրետակներ, յաւիտնական կեսանք, և և և, Ու ոչ մէկ սկզբանապէտի բժանականութիւն, ոչ մէկ աստուածանական մենամօնութիւն չի կարդրացնին, չի շրցնուած այս ներշնչում: ան կը բիսի միմիայն հաւասքէն, միմիայն խանդէն, անսպատ, զիթիսար խանգէ մը որ ինք իր մէջ ամօղոջ երածատութիւն մը, ամ- բոց իմաստասինութիւն մը, ամբողջ զեկեց- կութիւն մը կը զանէ: Մը ցըքիւլիք երգեցիկ ջղայութեան կենցանիք հրաշալիք մը եղած է: իր ամրոց դոր քյանապարասին ցիքիւլութիւն մըն է, Օւզգուններին յանաբարձան կայիէն աստածուն կ'անապէտից հաւասկանից և այր պատ-

ճառագիր թափ ժայրակեզօքէն հզօր , շփոթ ու վրացիկի պերախախոսութիւն մըն է . իր էջերուն մէջ էր պահան հինչ շահներուն եռուսանին , սրբառան փրկութեան ու որ ցնցումներովը . իր անձը , ամէն ամնանց որ զինքը ճանչցած էն , ներշնչալին հրապարք ներդրուած է . բարեկատներու առջեւ , հաւաքունեմերու մէջ , երբ ջայնը նաև կարծէ կ'արթնարա իր մէջը ու ըրբ ամրազղ մարմինն սերբին մըրքին անունամըլ կը դոզար . Միքրինիլի կը ցցուէր ու վաղանցուկ շունչին արդեցւթեանը տակ քերթուածներ կը ստիգմէր , Բուշգին , որ Սոսկուն մէջ անոր ասբրուն ատեն , անոր հետ մասերմական բարեկատներուն մը ունեցաւ , սարասփի մատեղոց ասանչացուն մը կը զգար անոր համար . «Ե՞նչ հանճար . կը դոչքի բրիկուն մը , մարկ ընթէէ յանոյ անոր մէկ յանպատրաստիք հանճառանանած քերթուածը սարոնի մը մէջ , ի՞նչ հանճար , ի՞նչ սրբազան կրակ . ես թշնամ անոր բոյ»

Բարեի , 1830թ լինական ջամիցահումմէն յատոյ , իբր կենաւանէն դուրս ելլող եւ առարտ թեատր ջշ ցըրու բազմամիթի . բարթական ներու հետ՝ Միջքրեփիչ իկաւ հոն ապրէլ , իբր խօսակցութիւնը , իբր քերթուածները , եւ Քոյլէ տը ֆրանսին մէջ իբր գասկըր , որոնք ունինիստիւտը կ'երեատարականնախնին , այդ Արծի-Մարզու Սարցուն էնամար Իրկութանաձ հիացումը յատաջ քերեն Միջէնի , Քինէնի պէս յատադոյննար վրայ , որոնք նընքը իբրենց մեծ եղալը ըստ աստրեցնն , ու Յոնիթամանմէշին , Լամբէնիք պէս հնաատացողնսերու վրայ , որոնք զինքը բենց վարպետը հոչակեցին . «Քիչ օրէն պիտի լոյս ասենէ , իբր գրէր կամբնէն կեն Ալիմասուռ ներու . Դրինց հրատարակումնէն քանի մը օր ասայ , փոքր հստակ մը Ալիգեգուիին , որ անիմէնի կերպով մեր ժամանակին առաջին բանասեղնն է : Զամայիլի բաններ կան այց գրքին մէջ . . . Հաւատքին եւ ազտառթեան այդ պիտի մաքրու րատայացանու թիւն մը հրաշալիք մըն է մեր ստրութեան եւ անհաւատութեան գարուն մէջ » : «Մենք զինքը երկրիմի մարդէ աեւելի բարձր ասեանք , իբր գրէ Միջէն ակնարկնեւով Քոյլէթ ու թարանի մը Միջքրեփիչին զանեւն . կենդանի բոց մը (վասն ու անապին տեսարան) , արցունքներ փայլակներով խառնը-աւ , կը թափառէի իբր արբուտուտ ափերունմէն » : «Միջքրեփիչ կը գրէ Ռուսանան , ինը գագրերուն հառորդակցութեան կապեր ունեն որ զինքը անցեալի Տեսանող մը կը կացուցանէին : Բայց միանգաման Տեսանող մըն էր ապագային : Ինը ցեղին կը հանաստար . բայց կը հնաատար մանաւանդ աստուտածածակին ողիկինոր կը բոլորքի ամէն ինչ որ կենանքի շունչը կը կրէ . և բոլոր ամպիկուն մէջէնի կը ասենէն փայլուն ապագայ մը ու ու խեղճ մարգեկութիւն ար պիտի միիթառուի ին տառապահնաննեռուն » :

բուք իր ապապատանքումը է :

Միշքիսիլիք գործք, ամենածայր, աներչնչեալը՝ կարակութիւն մըն է . ասով է որ կը բացարուին ոչ միայն անոր չքեզ գեղեցկութիւն-

ները , այլ եւ անոր անհաւասարութիւնները . Միցքելիքի գիտակից արուծատագէտ մը չէր ինչպէս նշել մը կամ հէօթէ բը , եւ քր գործըրը անհաւակութիւններէ , երկարաբանութիւններէ ուղարկ չեն : Հարուխուր , իր ժայթքեցուցած ուղի բոցիրուն նետ , միանդամայնթափածէ բրնձականաբարար անագիտէզ մշտեմ քարերուն . նորի կույտ զանգուածներու , ու լավայի , որ՝ ջորնալով կը տղենայ , Բայց հրարութիւնը մըն է ան եւ ունի այն գեղեցկութիւնը զոր հրարութիւնը միան ունեն ժամանակներուն բանաստեղծութեան մէջ ուշինչ կարիկէ է զանել որ հաւասարի այն աւելինի կարառութեան ու փայլին , այն թոխի բարձրութեան ու զօրութեան զոր Միցքելիքի կը ցորցն Ֆարիխին . Շաեկարիխն , Խրիմի հնչեակներուն մէջ , որոնցմզ վասեին արար բանաստեղծութեան կայծակը արթնցուց , ու Նախահայերու Քնարակուն արտակարգ մէնախուուն . Թեանը մէջ , որով Սաայշիներուն ու Եղիկէններուն կառուում մը վիրնչեցուն , և Լին Ուխտառներուն Դիրի մէջ , ուր նոր աւեսարանի մը շշեար լսելի ըրաւ :

Միցքելիքի մն ննանութիւնն ունի Արեւելքի երգիներուն , մասնասորապէս Երբարձրացի մարգարէկներուն հետո , ոչ միայն պատկերալից ու աւելուու քնարերգութեանը համար , որով բանաստեղծութիւնը կը բնիկ , այլ մանաւանդ այն տեսակ մը միասինքանարկնափեռութեամբ , ուր Աստուծոյ , Հայրենիքին ու Արդարութեան սէրը իրարու կը խառնուին : Միցքելիքի կը վերաբերէ ժողովրդի մը որ Հանապանը ու Տառապանքին կրկին սրազանութիւնը ունէր . բրտնեց որ այդ ժողովուրդը Աղասութեան գաղափարը կը ներկայացնէր մնացէմ առողջութեան որ Բնարկութիւնը կը խորդապատկերէ իր աշխին . բանտի մէջ , ապսոր մէջ , պանդրեստութեան մէջ որպեսցաւ մնա ատելութիւնը Բիրս Ուժին , ու իրեն թուեցաւ թէ ին ժին ժողովուրդը , որ ազատութեան գաղափարին համար մարտիրոսանալու կը դատապարտէր : ճակասագրականպաշտօն մը ունէր կատարելու , ազգերուն ու ժողովուրդներուն մէջ , ինչպէս որ Արդարէկներու կը հաւասարին թէ ինչպայի ժողովուրդը , հալածուած ժողովուրդը Բայց Աստուծոյ ժողովուրդը , պաշտօն մը ունէր ազգերուն մէջ , —ամ է տասպալի ամարաբառութեան ու ամարգարութիւնը , եւ լավթական զարձնել Արդարութիւնը եւ Զ շարադարինը : Նախանայրենու զմայիլի Քահանան իր տեսիքին մէջ , լին ազը կը տեսնէ իրեն մժ մարտիրոսը որ կը տասպալի մարգիւթեան փրկութեան համար , իրեն Քրիստոսը ազգերուն . . . Ամրող Եւլուպան իմ ազգս տանջարանը կ'առաջնորդէ . Կը ծաղրէ զայն . . . «Դատարան» . . . Հան կը կցընեն անմոլը , Դատարանին մէջ , անսկրի վկաներ միանին կը տեսնէ մ , ու անսոնի դատաւորներ . . . Եւ անաթաւորներ գոյեցն . . . Թոյն դատապարտուի եւ անհանգէ եւթափուի . անոր արթին թող

մեր ու մեր զաւակներուն գլխուն իյնայ . իաշեցէ Մարիամին Որիին . թող բարաբանները արձակութիւններէ . իաշեցէ Անամականիցաւ ներու գերցնելի կեսարի թագին . . . Անա թագաւորներու բանեցին , կաշկանիցիցին զայն . ահա զայն աշխարհին կը ցուցնեն , մարմինը հեղութիւն թիւներով խցոտուած , ճախասը արթինոտ փոշերով պակուած . . . Խաչը իր բազուկները թագանգակ Եւրապայի վրայ կը տարածէ . կազմած է երեք չորցած ժողովուրդներէ . որոնք երեք կարծ վայրու կտորներու պէտ Անա կը գամն զայն , ահա իմ ազգս փրկական զամն վրայ ելաւ . . . ու Մայր Աղասութիւնը , անոր ոտքին տակ կանգնուն , արտասուալից աչուն կեր կը վիրցնէ . . . »

Լին Ուխտառներու Դիրի այս գաղափարին ընզայնումն է . «Հաւատք Ազատութիւն Կ'երգէ բանաստեղծը , եւ կը հաւատայ թէ լին ժողովուրդը , որ իր պղուցուած հայրենիքն հնապացած աշխարհին չորս անշիւնը տարածնած է , իր դիցանցնական մարտիրուսութեամբը կոչուած է ստրկացած կուրացած կաշկանդուած մարգկութեան մէջ տարածն եաց երկու լուսառ զափարաները , որոնք իրեն եղացը կը թուին , անբաժնելի կ'երեւան .

«. . . Յիսուս Քրիստոսու ըստաւ . «Այն որ իմ նետէս կուզայ , պէտք է որ իր հայրն ու մայրը թողու , եւ սիրու քաջութեամբ զինէ . «Ան ուխտառը Կ'ըսէ . «Այն որ Ազատութեան ետեւն Կ'երթայ , պէտք է որ իր հայրենիքն ինքափնքը կուրսնցէ , եւ այն որ հայրենիքն ինքափնքը պատառթիւնը պաշտպանելու համար , հայրենիքը պէտք փրկէ եւ յախտեան պիտի պարի »

Իր «հաւատք»ը ոչ մէջ առնչութիւն չունի պաշտոնական , ճնշողական նկեղեցինն ենտ , որ Բնարարէկներու կը հաւասարին Անդ , որ Բնարութեան մնացուկը կը զնի ու ոթէ պատահանարդութենէ մը , ու շատ աւելի կը մօտնայ յախտիրական բողոքին քան պանապանզական օրներին Միցքելիքի կը հաւատայ Հոգիին որովհետեւ զայն կը կարծէ ազգիւր գեղեցկութեան , ազնութեան , բարութեան , ընդուն նիւթին որ իրեն համար չարութիւնը , թանձութիւնը , խաւարն է . կը հաւատայ Աստուծոյ որովհետեւ կը կարծէ որ ան գերազոյն սկզբանքն է արդարութեան , եւ ինչպէս Մարգարէները , որոնք թագաւորներուն զէմք կը ցցուին իրեն սրամութեան , ազնութիւնը ու անսոն բանակութիւնը զայն պայտամութիւնը կը քարոշէին , որոնք Աստուծոյ իսկ բողոք կը բանային , կը հրաւիրէին զայն արթնալ իր թմրութիւնն ու մարդոց

մէջ տիրող Զարը սպաննելու փութալ, Միցքի-
վիչ կ'որոտայ Զարերու մահաբեր զօրու թեանը
դէմ զոր կը նկատ երբեռ մէկ արտայալուու-
թիւնը Սատանին, կ'թիթարի խոշնդուու մը
համամարդկային երջանկութեան հատաւամանը
ու զառանցող կատաղութեան, շուարած ու խեն-
թեցած յուսահատութեամ վարկեանի մը մէջ,
(Փոնրատին վաեմ մնանախօսութիւնը) Սատուծոյ
երեսն ի վեր իր զարմանքը, իր վրգովումը,
իր զայրոյթը աղաղակերու կը յանդգնի «Առւա-
խօսցաւ այն որ վեց Եէր անուածու, գուն-
իմաստութիւն իմիայն» . Աշխարհը մտցիլուն
ձեռքը ձեր ես ու կը թողուու որ սրտերը յա-
ւիրտնական ամլութեան մը մէջ հիւծին . . .

Միցքիվիչ գելով ջասականացաւ . չափա-
զանց համառուած էր իր զգացածին ու մտածածին
որպէսզի երերով գանհանար . ուրեց որ
հաւածուած կենութիւնը կազմակերպուի, իր
փերը ըմբռնել եւ գործել սկիզ: Պիտո թ. ին
կոչ մը ուղղեց ինքերուով որ նեկեղեցն գոլուսը
անցնի այդ պայտարին որուու զինուունինքը
պիտի ըլլացին կեները, եւ նոր խաչակրութիւն
մը յարուցանէ Բնուութիւններուն եւ Գահե-
րունդէ: Իր ար զայտարներն ըմբռանայի մէջ
միծ խանդակառութիւնը առաջ թիրին, եւ
կամրնէ, հետեւողութեամբ կեն Ույսաւուններու
Դրին, զրեց իր Հաւատացեալի մը խօսները եւ
պատական կաթոլիկութեան մը գրօշակը
պարզեց: Բնականարար Պապութիւնը, որ
կրօնական Զարութիւն մըն է, չըս կրնար
կատարել գերը զոր Միցքիվիչ կ'առաջար-
եկը, եւ բանասանեղը տեսաս որ պէս էր մի-
այնակ գործել: Հոսու մէջ կազմակերպց
լենական լեզեն մը, որ Աւարութիւնը էէմ Խաս-
ւոյ մզած պայտարներուն մէջ կերսական
մանակցութիւնը մը ունեցաւ: Իր կեանքին
վերջը, Միցքիվիչ ուղիւ զնաց, ուր կը
զբացէր լենական մնձ լիէսն մը պատառտեսէր,
Ըստաւոյ դէմ պապայ պատերազմներու համար.
բայց մահը վրայ եկաւ, ու իր ծրագիրը
անաւարտ մնաց:

Միցքիվիչ, Շորէնին հետ, կը ներկայացնէ
մեծ ազգի մը հոգեվարքը, ու ոչ մէկ հոգեվարք
այնքան գեղեցիկ եղած է որքան Բոլոնիայինը,
Սիրալիի արեւի մուտք մը եղաւ ան, արինով,
ոսկիով ու կրակով մծածարուստ . անոր
որւերը բոլուսի ներուային վրայ, երինցան
ու գեղեցութիւն բերին սրտերուն, Կորովը
աւելցուցին երազներուն, քաջութիւն առուին
պայտարներուն Շորէն հնչեցուց գերագուն
Մելամադութիւնը, մասամերձ դիւցաց-
նի ապնուական ու իրուխտ մնալանդ-
ութիւնը, Միցքիվիչ երեց Հոգին՝ նիւթէն
շղթայուած, եւ աւելի զեղեցիկ, աւելի
իրուխտ, աւելի հզոր ու ամենի որովհետեւ
շղթայուած ու գդրադդ, եւ այդ հոգեվարքը
այնքան գեղեցիկ եղաւ, որ մաս արգիւծ
քաղաքական լենասանը ոչ եւս է, բայց
լենութիւնը մնաց, այդ զեղեցիկութեանը

շնորհիւ զոր արտադրեց Հանճարին ու Դժբաղ-
դութեան զորաւորումէն, հակառակ ամէն
հաւասանքի նակառա արմատական ջնջան
բոլոր ճիգերուն, Ենութիւնը ինքնինքն կը
պաէ անսախտ, եւ եղած է, ինչպէս Սիցքիրի-
վիչ կ'երազէր, ազատագրութեան ուժ
ընդէմ ձարական գրտ.թեան, գլաւաւորներէն
մին այն յետափոխական տարրերուն որոնք
ուսու բանութեան հիմնը կը կրծեն ու կը մա-
շեցնեն:

* * *

Այս տարրերէն մէկը, եւ ամէնէն կարեւոր,
այսօր նոյն ինքն ուսու երթասարդութիւնն է:
Բուշին, որ անշուշտ ստիպամար գրած
բոլոնիյ ապստամբութեան ասթիւ յօրինած
անսական գերթաւուը, հիմն ինքնինքը
բացարձակական անհարող պիտի զգար զայ-
գրելու: Ուսու միտքը հեռու է այսօր ըլլալէ
ինչ որ էր Բուշինի օրով, եւ արդէն անիրա-
ւութիւն մը պիտի ըլլար պայ ցեղին երկու
ընթերքներեւ ընթերքներեւ լիակատար ներկայացուցից
ներք համարու Բուշինի ու Սիցքիվիչը,
Միցքիվիչ իր ժողովրին հանճարին բարձ-
րագոյն արտայայտութիւնը եղաւ: Բուշին
ուսուական գիտակցութիւնն է որ նոր կ'ար-
թընայ, ծանրացանը շղթաներու տակ կապ-
կառուած, ամէն քայլին իրիս պատերու բաղ-
նելով որ անոր թափէր կը կասեցնեն, ատիպուած
կրելու այսպիսի ազգեցութիւնները որ զնիքը
ու միայն կը անդրէն այլ նոյնին ինչ պիտի
ինչ ու միայնին այլ նոյնին այլ նոյնին
պայմաններուն մէջ զապատէր հոգիի մը զրա-
պուած ծարաւը զգացուցած ըլլանէ, եւ իր զոր-
ով՝ որ ուրագութիւնը մը ու համար մըն է նուննդ
տուած ըլլարը բուն ուսուական պատ մոքին: .
իր զաւակներն են Կոկոլ, Տասթակեվսիք,
Թուրկինենի, Թալսիթոյ, եւ այդ գրագէտնե-
րէն աւելի հակառավարական, հակապաշտօ-
նական, ապատամու ու ըմբռոս գրագէտները
ու եւ է ազգի մէջ կարելի չէ գունել նոյն ինչ ո
այն ասելութիւնը զոր աստոնք ցուցուցին
ինուութիւնն էր նոր ձեւերու, այն զութը
զոր յանցնեն ճնշուածին ու գդապդին, այն-
պիսի բուռն անկեղծութիւնն մը, ամիսիսի հարա-
կու խորութիւն, մը ունի, ինչպէս թերեւ գետ
չըտանաւած ու մէկ գրագէտնի գով: Միցքիվիչ-
չին իրմանց հանամար, ուսու ժողովութիւր
Տասթակեվսիքն տունի: Ան է իր ծանրաիտ մնե
անհամատեղից, եւ ասրակոյ կայս որ Տասթա-
կեվսիք աւելի ընդարձակ, աւելի մնծ, աւելի
անդրկային է քայ Միցքիվիչը: Միցքիվիչը
ին մարդկութիւնը կը կապուի մատովը: Տաս-
թակեվսիք մարգարի հնորագոյն ուղեղին
ու նորագոյն ջներուն թարգման է: Միցքի-
վիչ կ'երգէ ջախջախուած ժողովուրդի մը
ցաց, եւ իր երգը մասնաւոր, անհամական
չշտ մը ունի Տասթակեվսիքը, թէպէս կը նկա-
րագի միայն ուսուական կեանքը, կ'արտա-
յայտէ ամենց մարդկութիւն տառապանքը,
բանութիւն անաւարտ անաւարտ:

մանց, պատուիրու, կեսանքին ընկերական ու քանական բոլոր չարքին կերուն բազմապատիկ քննիքն տակ. Միջբժիշտի էն են մը ին է, եւ իրեն այս շահեկան. Տասթայիշվարի ամագոյ մըն է, որուն մէջ ամէն ազգի և ամէն վիճակի մարդկան երգացք մը պահի գտնեն : Միջբժիշտի, նույն թեամբ ծծուած միաւթ, Կրօնաքը եղանակ կը տեսնէն. Ազառութեան, ու կը կարծէր Կրօնաքին վրայ կրթենելով բաղմական զարձուել Ազառութեան զատը. Տասթայիշվարի, Թուր կենէֆ ու բորու ուսու նոր զարէւսներ, միջնեւ Պարանին ու Քրաբութին անշիխականները, (ասց ի Թալաթուին որ Միջբժիշտիշտի գրութեանը զարձաւ եւ միստիքական ազառայիշտեան նոր քարպահ մը հանդիսացաւ), աւելի իջիդ տեսնան, աւելի անապարարի հաղան զարուն որիին, Կրօնաքն ու Բանութիւնը նոյնացուցին ու Ազառութեան յաղթանակը ցուցացին քաղաքական, կրօնական, քաղաքական ընկերական բավանդակ է ինչ կարգուարքին տասպարմանը մէջ ։ Եւ ուս ժողովուրդը, որ ամենէն վայրագ բանուուներին մէկ գանին արտադրած է, տառա միանշաման ամենէն անկաշկան ու բուռն յեղափոխականները, Այս ժողովուրդը անտարակաւելի կերպով կոչուած է մարդկութեան ընդհանուր պատաստութեան գործին մէջ ամենակարեւու չկը մը կատարել, ան պահի գործէ ինչ որ իր մէջ բանաստեղծը, Տասթայիշվարին «երազեց» ու «զգաց» ։ Բայց Միջբժիշտի, իր մարտիրոսի պարիսպակովը, իր ումբին մտքառութեանը բր որհատանշերուն զալուկ կը միեցնէ, այն ամբողջ գերերկրանոր շողովումովը որ կը ծագի իր գործին զերնան էջերէն, ունի զեղեցկութիւն մը մանաւասպես վրդովի, մեր զարուն աննդուն եսուցեանը մէջ որ երկար սպիտակ հանճարով մինարդիկ հանճառն, զաղնջական, եղերական ու եղական, ինչպէս մարգարէ մը անցնելէն արթնցած, ինչպէս կերեզմանէն ցատաք:

ԱՐԾԱԿ 209ԱՆՆԵԱՆ

ՀՅՈՒՅՆ

ՄԻՑԲԺԻՇՏԻԶ

1798—1855

— —

Լեհաստան այս տարի կը տօնէ հարիւրամակը իր մծածոյն բանաստեղծին, անոր դոր կը ազգային բանաստեղծը կը նրանտէ. Սոսուն Միջբժիշտին է նրկաւ միշտակարան կանգնաւեան ի պատիք անդ, մէկը Քրաքրութա, միւսը՝ Վարսովիա :

Միջբժիշտի ծննդ էր, 1798 դեկտեմբեր 21-ին, Լիթուանիոյ նալիքրութե քաւարքն Զատովիա քարքարու, այդ չահներու եւ անտառներու երկրին մէջ որուն մէծաւաշուու եւ նիկորուզով գաւառապատկերները խորին ոպառուութիւն մէր զորիեցին իր պատանեկան երեւակայալիքները վրայ, եւ որուն հաւառապիքներն ու ներգութիւնները իր գործերան մէջ մատին մէջ կը ցոյշաննն, իր հացը, յիշական վուցը ողոնւականութենէն, փաստապանի պաշտոն կը վարչէր. Երթուառուր հասակին մէջ զարգացր թիւն ու նեցածը այդ թաղի միջուններու ու թականներու ընկերութեան էնու, զոր այնքան զաւարնալի կերպով նկարուարու է իր Պատան Թարգանի մէկ քանի էջերուն մէջ։ Ետ զարդար նոպիներու, ուրաւուականներու, մարդուականներու պատան թիւներով որուածացաւ։ Հաւառաց անոնց ինչպէս ամեն ուզայ կը հաւառայ, բայց իր հաւառը ապարտականն աւելի տեսէց, Երազմակը, վամիքներու, բրդիք ու չար նրեւականներու զարգացր մինչեւ մաւու իր միջուր նախածածկ գրիտին միշտ ամերական միասնական միացնելու պատրիարքութեան մէջ ամենակարեւու շիք մը կատարել, ան պահի գործէ ինչ Պարիսի Անդամականութեան քառական ամառապատկերի մէջ ամառ է Սաքրի Անդամականութեան միջուր ամերիկան բազուկներուն մօս ուլ կը տեսնենք, և թանու ոնապաշտութեան այդ հաւառը շատ ընկանութիւն ուրիշ չկը բար զերսնի և լա հասկնալու համար իր գործին մէկ գանին մատեր, անհարաջակ անդամականութեան մը լուս է Միջբժիշտի իր մօրին ժամանեած էր Աստուածածնին համար անկեղծ բարեկաշառութիւն մը, ան իր կեսանքը պատաստ էր իր անկութեանը տառին շրջանին, ան է մուռան զոր կ'ողէ իր Պատան Թայդուն ուղիղը։

Միցահան կը, որ իր անգիտանուր ուսածածկ ու անգայթն, ու անուն ու նալիքրութե գուշակներուն մօս ուլ կը տեսնենք, և թանու ոնապաշտութեան այդ հաւառը շատ ընկանութիւն համար իր զերսնի և լուս է Միջբժիշտի իր մօրին ժամանեած էր Աստուածածնին համար անկեղծ բարեկաշառութիւն մը, ան իր կեսանքը պատաստ էր իր անկութեանը մարդու կը առանձին գուշակ ու անգայթն անգայթներու ու հեռան կատարու պատան մէկներ կը տարածուին...

Այս բարեկաշառութեան հետքը Միջբժիշտի քերթուածներէն շատերուն մէջ կը շառունակէ երեւանաւ. Միջբժիշտի ամէն բանի առաջ կրօնական պարագերը կատարու կաթորիկ մը եղաւ, Այս թարականին ուր իր կեանքը կը սկսէր, Լեհերու չէին ու գերի իրենց անյրաներին լուծի տակ մարտ մէր Հայունական իրողութիւն մը նկատենու համակերպի. Վալանցած էին թէ քրանուական յեղափակութիւնը, որ